

մեկը ալ տեսանք ու կարգացնենք . մե-
ջը յիշուած միջոցները գիւրու թիւ կա-
տարուելը քանիք են : Օրկանք կամ
դժկամակութիւն պատճառները բան մը
չունին : Ինչհանգանակն բարձրագոյն
գրան ի վարդուց հետե վաճառականու-
թեան ինքզնու մէջ ունեցած ազատա-
մտութեան հազուովը տարուորուած են :
Ինքը մէկ բան մը կ'ուզէ . այսինքն՝ վա-
ճառականները իրենց բերած կամ խըր-
կած վաճառքները ձեռնարկութեամբ
մաքսին յայտեն . և այս նպատակին
հասնելու համար գործի դնելը նա
խահոգ զգուշութիւններուն ամենն
ալ փորձին սորվեցուցածներն են :

Այս կարգադրութիւնը թէ որ գոր-
ծի դրուելու ըլլայնէ , համեստ և ան-
նեղ վաճառական մը՝ ուրիշ խորհրդի
վաճառականներուն ըրած մաքսանեն-
գութիւններուն երեւոյն վաստ չի սի-
տի կրէ . բողոքի և գանգատի առիթ-
ները սիտի վերնան , և օտար ահրա-
թեանց հետ եղած պայմանագրութիւն
ներուն մեկնութիւն սիտի աւելի պար-
զի և դիւրանայ , որն որ շատ անգամ
սխալ և Տաճկաստանի վնասակար կեր-
պով կ'ըլլար :

Բարձրագոյն գրան օտար ահրա-
թեաններուն հետ ունեցած յարա-
բերութիւնները աւելի ազգէ և դիւրին
կերպով սիտի ըլլան թէ որ կարգադ-
րութիւնները երկուցած հաւատարմութիւ
ու ճշգրութեամբ կատարուին . որովհե-
տեւ ասիկայ անժխտելի է , որ անոր
մէջ պարունակեալ խնդիրներուն ամե-
նին ալ փորձուաւ և վարձ մարդոց
ձեռքով լուծուած ըլլալով , մինչեւ հի-
մա պատահած գժուարութիւնները
սիտի դադարին : Տերութեան ուրիշ
ծովեգերայ քաղաքներուն ու նաւա-
հանգիստներուն մէջ ալ , շատ անգամ
վէճ կը ծագէր այլ և այլ իշխանութեց
մէջ , որովհետեւ հաստատուն ու պարզ
կանոններ չի կար , որ զանոնք համոզե-
լով միաբանէր . և ասիկայ խել մը աւե-
լորդ զբաղմունքներ կը ծագէր գետնա-
նաւանց համար , որոնք դուրսերը ե-
րազ վէճերը իրենց հիւպատոսներուն
ձեռքով իմանալով , իրենք ալ բարձ-
րագոյն գրան հետ վիճելու կը պար-
տաւորէին :

Աստի յուսարով և սպասելով որ
այս նոր կարգադրութիւնը Տաճկաս-
տանի մէջ օրէնք և կանոն ըլլայ , ար-
ժան կը համարինք անոր յառաջաբանը
հաս հրատարակել , որուն մէջ բայցա-
յայտ կը հասկըցուի բովանդակ կար-
գադրութեան հոգին , որուն արդա-
րութիւնը անհնար է որ չի խոստովա-
նին ճշմարտասէր անձինք :

« Վարդի տարբերուն հաստատունը մէջ շատ ան-
կարգութիւններ ու զեղծմունքներ մտեր էր , կ'ըսէ
յիշեալ յառաջաբանը . մարտանդութիւնը որ մի-
անպատմայ տերութեան գանձուն և համեստ վաճառ-
կանաց մեծ վնաս կը հասցունէր , երկու ասանէ՛ ի վեր
պետք էր սրբելու : »

« Այս նպատակին հասնելու համար , կայտերա-
կան կառավարութիւնը հարկաւոր դատեց խել մը
միջոցներ անօրինել , որ մարտուն եկամտանքը ա-
պահով և վաճառականներուն շահուցը պաշտպա-
նութիւն ըլլայ : »

« Այս վախճանին հասնելու համար , կայտերա-
կան կառավարութիւնը բարեկամ Տերութեանց փո-
խանորդներուն գործակցութիւնը խնդրեց , որոնք
ընտրեալ վաճառականներէ յանձնարարական ժողով
մը կազմելին , որ այս նոր կարգադրութիւնները վա-
ճառականութեան սիրտը և տերութեան գանձուն
օգտելը յարմարեցնելու գործակից և օգնական ըլլան : »

Արդ՝ ինչպէս որ յայտնի կը տես-
նուի , բարձրագոյն գրան դիտաւորու-
թիւնը պարզ , համեստ և արդարացի
է : Կ'ուզէ , և իրաւունք ունի ուզե-
լու , որ մարտանեղութիւնը վերնայ ,
որն որ , ինչպէս վերը ըսինք , թէ տե-
րութեան գանձուն և թէ՛ համեստ
վաճառականաց միտոյն վնասակար է :
Այս ալ պետք է նշմարել , որ մարտա-
նեղութեւ պատճառը՝ մաքսի տուր-
քերուն չափազանցութիւնը չէ . որով
հետեւ երկիր մը չի կայ , ուր մաքսերը

այսչափ չափաւոր եղած ըլլան , և մարտ-
անեղութեւ կերպերն ալ շատ մեղմ , բազ-
յր և անմեղ են : Այսինքնները մասն
ատենին , անոնց արժէքին չորս հին
գերորդին վրայ 3% (հարիւրին երեք)
կ'առնուի , և ծախուած ատենին ալ
2% (հարիւրին երկու) :

Այս ալ չի մոռնալք ըտեւ , որ կայ-
տերական կառավարութիւնը այս առա-
ջին անգամն է որ իր ներքին տեսչու-
թեան իրաւունքը կը գործածէ մաքսի
խնդիրներուն համար , եւ այն ալ ա-
նանկ իմաստութեամբ , որ մինակ ի-
րեն սեպհական է . որովհետեւ այս մա-
սին ուրիշ առկ օրինակ մը չի կայ նը-
մաներու :

Մեր հաս ցրցուցած զեղծմունքնե-
րէն ու անկարգութիւններէն զատ՝
ուրիշներ ալ կան և քիչ չեն . որոնց
պատճառը՝ տերութեան երկրէն անց-
նելով ուրիշ երկիր ապրանք տանելու
մասին կառավարութեւ շնորհած դիւ-
րութիւններն են : Այս խնդիրը շատ
անգամ անանկ օրինակ որ երեւոյթնե-
րով կը տեսնուի , որ օտար տերութեց
դեպքաններն անիկայ բանի մը տեղ դը-
նելով՝ յաճախ վէճ կը յարուցանեն
բարձրագոյն գրան դէմ , և այս բանը
պատճառ կուտայ խառն յանձնարա-
րական ժողովներ կարգելու և անանկ
պահանջմունքներ ընելու , որ իրաց
ճշմարտութիւնը հասկըցող խղճմունք
մը չի կրնար բնաւ ընդունիլ : Օրինակ
կի համար՝ բարդական ապացոյցներ կե-
ցած տեղը կ'ըլլեն նիւթական սուր-
ցոյցներ ու վիայու թիւքներ կ'ուզեն ,
որ շատ անգամ անկարելի կ'ըլլան խո-
րանակութեան ու խորհրդաւթեան
երեսէն : Այս օգտակար նիւթին վը-
րայ կ'ուզենք շատ յօգուածներով ետե-
ւէ ետեւ խօսիլ , որ այս խնդիրները
ցորեկուան ըլլայ պէս յստակ պարզ-
վին :

Պերութեան կը գրեն յունիւր 29
թուով : Տեղոյս կառավարութիւնը
հաս գտնուող արտաքին տերութեանց
հիւպատոսներուն հետ խորհրդակցե-
լով՝ նոր կարգադրութիւն մը ըրաւ .
որով մէկ կողմէն մաքսի տուրքերը ժող-
վելու գժուարութիւնները կը վեր-
նան , միւս կողմէն ալ աւելարական
գործողութիւնները դիւրանալով վա-
ճառականութեան մեծ օգուտ կ'ըլլայ :

Մինչեւ հիմա՝ վաճառականները
մաքսէն սպրանք հանելու արեւնին
մինակ 3% (հարիւրին երեք) կը վճա-
րէին , և ետքը երբոր արտաքինին ծա-
խուէր , 2% (հարիւրին երկու) գրու-
մի (տամիկ) տուրք ան ժամանակը
կը հատուցանէին , որ շատ անգամ
գնաղներուն քսակէն կ'ըլլէր : Այս պատ-
ճառաւ՝ երբոր գիւղերուն բնակիչ-
ները քաղաքը կուգային ապրանք գնե-
լու , շատ անգամ կը պարտաւորէին քանի
մը կանգուն կտուրի համար ժամերով
սպասելու , որ տամակ (թէղքերէ)
առնեն , և ասանկով փուճ տեղը ժու-
մանակին կը կորուսէր : Ասոր ընդ-
լու համար , օգտակար դատուեցաւ
վճուել , որ ասիկէ ետքը հարիւրին ե-
րեքն ու հարիւրին երկուքը մի և նոյն
ատենի մէջ վճարուին , որով խափա-
նարար գժուարութիւնները վերնա-
լով , աւելարական գործողութիւննե-
րը դիւրանան : Այլ կողմէն ալ գեղա-
ցիները շնորհակալ կ'ըլլան մեծապա-
տիւ Ահմէտֆաշային , որ այս օգ-
տակար բարեկարգութիւնը ընելով
իրենց աշխատութեան անգին ժամերը
իրենց վաստըցուց :

ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՐԵՐ

ԱՐՏԱՔԻՆ : Այս տերութեան լա-
գիրներուն ամենուն ալ զբաղմունքը
այս օրերս Լորտ Ղօն Ռուսէլի ըրած
մէկ առաջարկութեանը վրայ է , իսա-
լամէնդի նոր կարգադրութիւն մը ք-

նելու համար : Լորտ Ղօն Ռուսէլ
կ'առաջարկէ , որ իսալամէնդի ան-
գամ եղովներուն երգման ձեւը փո-
խուի , որ խորայեղայններն ալ կարող
ըլլան նոյն ժողովքին անգամ ըլլալու .
որովհետեւ Լօնտա և Կրիսթիէ քա-
ղաքներուն երեսփոխանները պակաս
մնացած են այս պատճառով :

Այս առաջարկութիւնը արդէն եր-
կու անգամ ներկայացած է ազնուա-
կանաց խորհրդարանին . բայց աննք
չուղերով այս հին անհանգուրձութեւ
(էնթօթէաւա) մնացորդը չնշել , ա-
ռաջարկութիւնը մերժեցին , թէպէտ
և ստորին խորհրդարանը ընդունէր էր :

Հասարակութիւնն այս առաջար-
կութեան ընդունուելը շատ կ'ուզէ .
մանաւանդ անցած տարիէն ի վեր , որ
Պ . Սալմօն խորայեղայնի Կրիսթիէ ե-
րեսփոխան ըլլալով , ուղեց՝ առանց սո-
վորական երգումը ընելու խորհրդա-
րանը մտնալ և այս պատճառով դա-
տաստանի տակ ինկաւ :

Կը յուսացուի , որ այս անգամ ազ-
նուականաց խորհրդարանը կը զիջնի
ընդունելու Լորտ Ղօն Ռուսէլի ըրած
առաջարկութիւնը :

ՍՊԱՆԻԱ : Ինչպէս որ մեր նախըն-
թաց թերթին մէջ պատմեցինք , Սյու-
նիոյ վեհապալա թագուհին զարնուգ ե-
ղեւնագործը՝ Տօն Սարգէն Մէրինօ
անուամբ քահանայ մըն է :

Այս անգամ Հէրալտ լրագիրը քա-
նի մը մանրամասն տեղեկութիւններ
կուտայ յիշեալ քահանային վրայ , ո-
րոնք արժան կը համարիմ հաս համա-
ուօնել : Կ'երեւայ որ եղեւնագործին
սուրը՝ բարեբաղարար թագուհւոյն
բաժնակիցն (քօստէ) պալէնաներուն
մէկուն պատահեցաւ , կ'ըսէ յիշեալ
լրագիրը , որով չի կրցաւ շատ խորուն-
կը մտնալ հարուածին աստիճանները
նայելով : Կրթոր նիդալաւորները զինքը
բռնեցին , առջի բերանը մեծ զարմանք
ցուցունելով՝ ուրացաւ իր ըրած ոճի-
րը և հարցուց թէ զինքը ինչու կ'ար-
գիլեն : Այն շիւթութեան ժամանակը
և իր քահանայական կերպարանքին օգ-
նութեամբը՝ թերեւս կրնար ինքզնիքը
անմեղ կարծեցունել , բայց երբոր վը-
րան ու ծոցերը քննել սկսան , պատ-
մաւանին տակէն գաշնակին պատեա-
նը գտան , ձախ կողմն ի վար կ'ստեւծ :
Այս անժխտելի ապացոյցին վրայ ալ
չի կրնալով ուրանալ ըրած ոճիւրը , շե-
տակը խոտալանեցաւ ու անհոգ կեր-
պով մը ըսաւ . շատ ազգի , ես եմ :

Նիդալաւորներուն հրամանատարին
երկրորդը՝ սկսաւ առաջին հարցափոր-
ձը ընել : Չարագործը պատասխանեց ,
որ ինքը Տօն Սարգէն Մէրինօ կը կո-
չուի , լուսնու ծնած է , տերութեան
քահանայ է , և վաթսուն երեք տա-
րեկան է : Կրթոր հարցուց իրեն թէ
նր եկեղեցւոյ քահանայ է , պատաս-
խանեց թէ ինքը ձեռնածու կամ գե-
րատան (հօքքաղաղ) մըն է , մէկ ե-
կեղեցիէն մեկաւ կը պտուրի : Ուրիշ
շատ բաներ զատ աս ալ զուրցեց :
Թէ առաւօտուն իր տունէն դուրս ե-
լած ժամանակը երգումը ըրէր էր , որ
մինչեւ թագուհին չի սպաննէ՝ տա-
նէն ներս չի մտնայ : Թէ ինքը շատոնց
ի վեր գնէր էր գաշնակը , որ վեհա-
պալա մայր թագուհին և Վարանի
դուքըր պաննէ , բայց ան ժամանակը
թագուհին գեռ մանկահատան ըլլա-
լուն՝ զանի սպաննելը անօգուտ էր . և
որչափ որ տերութեան մեծամեծնե-
րուն ուղերվը թագուհի եղած ալ էր
նէ՝ օրինաց դէմ էր , ինքը զանի մեռ-
ցունելով՝ մարդկութեան մեծ ծա-
ռայութիւն մը ընել կ'ուզէր : Բայց
թէ որ իրեն պէս տասնուերկու մարդ
գտնուէր , մարդկային ազգին վիճա-
կը ուրիշ կերպ կ'ըլլար :

Երբայայտանք բարձրահասակ մարդ

մըն է , երեսը ցորենագոյն , գլուխը
կուշտ (տաղ) . դէմքը նշանաւոր բան
մը չունի . զինքը տեսնողը ունեցած
տարիքէն 8 կամ 9 տարեկան պղտիկ կը
կարծէ : Գաղանական անհոգութեամբ
մը գնաց նստաւ վառարանի մը քով :
Կը կարծէր որ թագուհին մեռեր էր .
ասով իր հանդարտ կեցուածքը աւելի
ստիպել էր : Շատ մարդիկ դայցին զին-
քը տեսնելու , ինչպէս նաեւ Գոլէտի
արքեպիսկոպոսը , որուն գլխէն մինչև
ոտքը արհամարհոտ աչքով մը նայեցաւ
չարագործը : Հ . Կրանտա քահանան՝
արդարացի բարկութեան մը շարժեալ
զանի անարժան քահանայ կոչեց , բայց
ստիպել թշնամանքներ լսեց անիկ :

Սյանիոյ լրագիրները ուրիշ շատ
մանրամասն տեղեկութիւններ կուտան
արքայապանին վրայ : Կ'ըսեն թէ Սան
Տիէպօ Գրանչիսկեան կրօնաւարներուն
կարգէն էր , բայց վանական հըւ և
աղքատ կեանքին չի կրնալով դիմանալ ,
1821 ին խնդրեց որ աշխարհական քա-
հանայ ըլլայ և ինչպէքը ընդունուե-
ցաւ : Կը հաստատեն , թէ ան ժամա-
նակներէն իր քահանայական կարգին չի
վայելու կերպով քանի մը փորձեր ար-
ված է աշխարհավարական նախանձա-
յուղութեան . և մինչեւ անգամ կ'ը-
սեն թէ , խուլութեան մը ժամանակ
զինքը տեսնող եղեր է , որ մէկ ձեռքը
դաշնակ , միւս ձեռքը սահմանագրու-
թիւնը բռնած՝ Գերտիմանա թագա-
ւորին սպառնալիք կ'ընէ եղեր :

Այս , և ուրիշ ստոր նման գործե-
րու մէջ գտնուած ըլլալով , երբոր սահ-
մանագրական կառավարութիւնը իս-
պանիոյն վերցաւ , իր անպատահաս
մնալուն վրայ կասկածելով , Գաղղիա
անցաւ , ուր աստենէ մը ետեւ՝ եկեղե-
ցի մը գտաւ քահանայութիւն ընելու ,
ուր սպանեօրէրէն դաս տալու ալ
կը պարագէր : Հոն քիչ ատենի մէջ
մեծ հարստութիւն դիպեց , բայց ինչ
միջոցներով դիպելը գոհ ըլլալու կեր-
պով հասկըցուած չէ :

1832 ին երբոր Բրիտանիէ թագու-
հին հրաման հանեց , որ այս թշուառ
արտաբաններն իրենց հայրենիքը դառ-
նան , Մէրինօ մինչեւ 1841 Սյանիա
ոտք չի կրնայ : Այս թուականին էր որ
Սարիա եկաւ ու հոն Սուրբ Սե-
բաստիանոսի եկեղեցին քահանայու-
թիւն ըրաւ մինչեւ 1844 , ետքը Սան
միլանի եկեղեցին մտաւ : Այս մարդը
շատ հարստութիւն ունենալով , որ
ինչպէս վաստըլած ըլլալը անձանթ է ,
աղքատ և նեղը գտնուող կրօնաւոր-
ներու ստակ փոխ կուտար՝ չափազանց
շահ պահանջելով , և վաշխառութիւն
(մամլէճիութիւն) կ'ընէր : Որով յա-
ճախ ստոր անոր հետ կուռուտելով , ե-
կեղեցական իշխանութիւնը պարտա-
ւորեցաւ զանի ուրիշ եկեղեցւոյ մը
մէջ դնելու : Կը վրայ խօսուածներէն
ու լուռածներէն կը հասկըցուի , որ
գաժան , բարկացող ու կոռուստի մարդ
մըն է եղեր : Ինքզնիքը գիտնական ձե-
ւացունելով , շատ անգամ կարգէ
գուրս վիճարանութիւններ կ'ընէր , և
գրեթէ միշտ մինակ էր՝ ճշմարիտ բա-
րեկամներ չունենալուն : Ինչպէս
Գաղղիա փողոցին 2 թիւ տանը երկ-
րորդ յարկին մէջ էր : Այն օր Սեյի-
լիքի վերձանութեան սրահը կ'ըլլար ,
և անպա եռանգով մը բոլոր լրագիր-
ներն աչքէ կ'անցուէր : Կ'ի կտեղեցի
2 ին յեղափոխութեան ի վեր զինքը
տեսնողները կը պատմեն , թէ խօրունկ
մամլաւոր մը ունէր այս մարդը . շատ
չէր խօսեր և երբեմն ալ սաստիկ բար-
կութիւն մը կը տեսնուէր վրան : Օ-
րին մէկը քանի մը կցկատու խօսքեր
ըրէր է գուշակութիւն ընելու կեր-
պով , որոնք լսողները զուրցեր են , թէ
երկար ատենէ ի վեր աս մարդուն մը
քին մէջ գէշ դիտաւորութիւն մը
կայ :

— Յունաստանէն կը գրեն ։
Հրեանախան կառավարութիւն այս օրերս նոր դաւադրութիւն մը երեւան հանեց , որուն նպատակն է եղեր Վ . Օթման թագաւորն ու Լազրիոյ տեղաբնակ Վթենք նստող դեմագոյնը քահանայն , և Յունաստանի կառավարութիւնը հասարակապետութեան փոխել ։

Կառավարութիւնը պէտք եղած առանձին միջոցներն ՚ի գործ դրած փոստ գին առջեւն առնելու համար , և այս պատճառաւ քանի մը օտարտիւսներ տեղութեան երկրէն դուրս ըլլաւ , որ իրենց ուղեովը Ղէնալա խրկուեցան շոգենաւով ։

Այս դաւադրութեան մէկ ուրիշ նպատակն ալ Օթմանեան տեղութեան սահմանակից դաւաճներուն խաղաղութիւնը աւելի է եղեր . այսինքն տեղութեան սահմանները կոխելով թեւ սպառնալի , Սահեղանիայի և Կարսի ժողովուրդները մեծապէս տեղութեան դէմ ապստամբեցունել ։

Ի ԱՅՆ ԼՈՒՐԵՐ

Նայեալները (նոյեմբեր 20) փարիզ գտնուող մեր ազգայիններէն Պատեն Յարութիւնը ազգային մահաւան ցաւալի լուրը առինք ։

Յիշեալ տարբարողի երիտասարդը 12 տարիէ ՚ի վեր փարիզի մէջ բարձրագոյն արվեստ աշխատելով , և արդէն իր ուսմանը յաջողութեամբ կատարած ըլլալով , մօտերս գաւառաւ կը պատրաստուէր , երբ որ յանկարծակիս կտրուեալ ըլլաւ փոստագաւոր հիււանդութեանէն բռնուելով իր ընտանիքը և բոլոր բարեկամները խորունկ սուգի մէջ ձգեց ։

Ընդ բարեկամք , զուարթ և աղ նիւ բնաւորութեան մը տէր ըլլալով , զինքը ձանձղութեամբ ամենուն սիրելի եղած էր . և ինչպէս իւր սորված արհեստին , անանկ ալ գրականութեան և բանասիրական ուսմանց աղէկ յարմարութիւն և անորձակ ունենալով , և նոյն ուսմանը սորվելու և մը շահելու ետեւէ ըլլալով , ստացած գաւառան հմտութիւններովն և մասնաւոր իր ազգասիրութեամբ ազգերնու սօստակար և կրնամ ըսել պարծանք ըլլալու յայտ կուտար զինքը ձանձղութեան ։ Այս իւր տարածմամբ ընտանիքէն և բարեկամներէն զատ՝ ազգերնու համար ալ ցաւալի կորուստ մըն է ։

Բայց այս եղբորական մահաւան հետ կարգէ դուրս գիտուած մըն ալ պատահեր է , որ ամեն աղքատիքաց սիրտը դաւանապէս վշտացուց ։

Արուն միտքէն կ'անցնի ։ Գաղղոյ պէս քաղաքակրթեալ երկրի մը մէջ , որ լուսաւորութեան և կրօնական և զատուած կեցոյնի կը համարուի , միջին դարու կայր նախաձայնութեամբ թրքուած քահանայ մը հանգուցեցնի մարմինը քրիստոնէսաբար թաղելու գէմ կեցեր է , հասվեալ գաւան չըլլալը պատճառ բռնելով . մտնաւանդ՝ որ բարեպաշտ հանգուցեալ իւր քրիստոնէական պարտաւորութիւնները ման կատարած է եղեր վախ ձանձուլ աստիք , և այն ալ ըստ հասիվ մեական արարողութեան , որուն Հալիտաստանի տեղեկն ամենէն զէմ չի կենար սրանի առիթներու մէջ ։ Իւր հայրենակիցներուն բոլոր թախանձանքները և ըրած աղբերները չեն կրցեր յիշեալ անարժան քահանային ապառաժ խստութիւնը մեղմել և քրիստոնէական մարգասիրութեան զբայ մունքներն սրտին մէջ արթնցունել ։

Այս լուրը մեզի առջի բերանը անհաւատալի երևաց , մասնաւոր անանկ երկրի մը համար , ուր եկեղեցականներն ամենէն լուսաւորեալ և ամենէն

մարդասերները կը համարուին . որոնք էթե արեւելեան ազգաց մէջ այս տեսակ կրօնամեծութեան գիտուած մը պատահելու ըլլալ , Կրթիկայի ողբեր կը սկսին կարգալ և անոնց կուրուեն ու տգիտութեանը վրայ ցաւի ։

Այս գայթակղեցուցիչ գիտուածին վրայ մեր Փարիզ գտնուող յարգի ազգայինները իրաւամբ վշտանալով գանգաւին նամակ մը հրատարակեր են Փարիզի Կաթոլիկ լրագրին մէջ , որ այս օրերս (թէպէտ ուշ) ձեռքերին անցնելով , յիշեալ անցբին ճշմարտութեանը վրայ ամենէն երկբայութեան սեղի չի մնաց ։

Ահաւասիկ այն նամակը՝ որ բաւառ բառ կը թարգմանենք ։

« Պարոն խորագիր .
« Երեկ , սուրբ Մերոստի եկեղեցւոյ երկօր անուն շունչով զբացումըք մը գրեցալ յանձն շառաւ թաղման սուրբ կատարել կատարեալստեղ . Գր . Յարութիւն Պատեն բժշկութիւն ստղծ է քրիստոսորդին համար , որ մահը իւր բոլոր հարեալ կիցներուն մէջէն յարկաւորէ ։ Չար տեղը ջանացիք երեցին հասկըցնելու , որ հանգուցեալ քրիստոնէացի էր (Զարե կեղեցւոյ որդի) . Զար տեղը սուր ձեռք ինկնը , որ իր ընտանիքէն ու հարեալներէն հեռու մեռող այս քրիստոսորդ պանդուխտին մարմինն ու գերեզմանը օրհնէ . Զար տեղը մարդասիրութեան սուրբ անունը կարգայնք ։ Ինքը միշտ այս խօսքը պատասխանեց , որ Զարութեան չեղող քրիստոնէի մը մարմինը օրհնելու իր ձեռքին անհարկութիւն կայ ։
« Այսինքն բացատրի (էքոնիստիստ) պարագայի մը մէջ Պ . Երեցին այս ըրածը կրնայ թերեւս հասիվ մեականութեան եղած ըլլալ , բայց ճշմարտոր խոտելով , ոչ քրիստոնէութեան է և ոչ մարդասիրութեան ։
« Կաղաչեմք իր , Պարոն , Փարիզի մէջ գտնուած բոլոր հայազգի հայրենակիցներուն անունով , որ այս նամակը լրագրի մէջ հրատարակելու բարեհաջիս ։
Փարիզ 1851 . Գոյեմբեր 22
Ե . Ուլիսեան ։ »

Այս ցաւալի լուրը առիւս ետքը՝ կը փութամ առ ալ մեր յարգի ընթերցողներուն ծանուցանելու , որ Վենեաիկի Միթրաքեան ազգասէր միաբանութեան փարիզ Մուրատեան Պարթարանը գտնուող վերապատուելի և բաղմարդիւն վարդապետները՝ փոստուոր հանդիսիւ յուզարկուորութիւն ըրեր և թաղման պաշտօն կատարել են հանգուցեցնի վրայ ։ Արքայապատիւ վարդապետներուն այս ազգասիրական բարերարութիւնը բոլոր ազգին շնորհակալութեամբն ու երաստագիտութեամբ արժանի է ։

— Այլինս — սերայի և Փիլի փաշայի մէջ տեղը շինուած նոր կամուրջը որ մէկ երկու շաբաթէ ՚ի վեր լըմնցեր էր , ամայս 7 ին հինգ շաբաթի օրը բացուեցաւ ։ Այս կամուրջը իր գրեթէ կոտորեալ և կոտորուած հիւսիսային մասը և կոտորուած բաղմամարգ արուարձանները իրարու կը միացնէ ։ Ինչպէս որ ամեն ալ գիտեն , այս կամուրջը՝ հասարակաց շինուածներուն մէջ առաջինն է , որ բաժանորդական ընկերութեամբ շինուեցաւ , և որուն շինութիւնը յանձնուած էր ընկերութեան հիմնադիր գերասպառիւ Վիրտիլ ամիրայ Ղէզար յիրեանին ։ Յիշեալ ամիրան՝ ընկերութեան մեծ ակնկալութիւնը սրտուպը չի հանեց , թէ ծախուց մէջ պահել տուած ինչպե՛սութեանը մասին և թէ ձեւին վայելչութեանը ու հաստատութեանը կողմէն որ վերջին ծայրը հասած կը համարուի ։ Կամուրջին բոլոր շէնքը՝ իր երկու ծարի բարի զետեղելովը երկու կողմի գետնին մտքը վերով , լեցուելովը և բաւական տեղաւորացուած շինուելովը ընդ ամենը մէկ միլիոն զուգուղի եղաւ ։ Կամուրջը շարժական գրութեալ լատերու (սալ) վրայ շինուած է ։ Կրկայնութիւնը 500 ու լայնութիւնը 11 կանգուն է ։ Այս կամուրջն ալ խալիֆէի և Սէյիտի պէս չորս ձամբու բաժնուած է . մեջ երկուքը՝ որուն ամեն մէկը 3/5 կանգուն է , ձեռքու ու կառքերու համար , ու միւս երկու մասն ալ որուն ամեն

մէկը 1/5 կանգունէ երկու մայթ (քալարքմ) են , հետեւակներուն համար ։ Այս կամուրջն մասնաւոր մէկ նուրութիւնը սա է որ , մայթերուն եղբը քը ծայրէ ՚ի ծայր մէջմէկ երկաթէ գեղեցիկ ու հաստատու զանգակ ունի , որով հետեւակները կառքերուն խառնուելէն պատահելք հնարաւոր արեւաներէն ապահով կը մնան ։ Կանաւ պէս նախադրւոյ հիմնադիրը , ձեռքներն ու կառքով անցնողներն ալ չի մտցաւ , խորհելով որ կամուրջն կամարներուն վրայէն անցած ժամանակին , մահաւանդ անձրեւի ու սառնոյքի առտեն , կրնան կենդանեաց սուր գլխութեանը վտանգիլ , կամարներուն վրայի գեղաները անանկ կերպով մը շարեւ տրուաւ , որ բերանին վրայէ վրայ մէջմէկ շէնք գուրս ցցուելով անկուն կամ կուտան յօրինեցին , սրնոյ դէմ կենդանեաց սուր կրնան հաստատուիլ ։ Այս կամուրջն շինութիւնը կայսերական կանոնադրանի ճարտարագետներէն Պ . Վախի Կամիսիլի և քաղաքական ճարտարագետ արքայ Մինաս արքային յանձնուած էր , և ասոնց ամենուն վերապատուելի կարգուած էր արքայ Պարոս արքան Տէմիրիարշիկեան ։

Ինկերութիւնը նաեւ վրան առած է , որ այս կամուրջն մինչեւ Քարապաճ ու Քարապաճ ըստած զըստաղ Կարսի և արդէն շատ մասերն ալ շինուեցաւ ։ Այս մասը Կարապաճի գեղեցիկ ծառեր բերել կը սուրեն , որ յիշեալ ձամբու երկու կողմերը տընկուին ։

— Առաջին թիւերնու մէջ սակերիչ Գատար ազգային սենեակը գողմոնով ու կողպտելը իմացուցինք . այս անգամ լեցինք որ այն սուրճութեան հեղինակը կամ հեղինակները գտնուեր են . բայց սուրճմ գտնուելու պարագայներուն վրայ զեւ կատարեալ տեղեկութիւն չուենանուաւ , ուրիշ անգամս կը ձգեւք ։

— Որքեալի մը . կամ Բարդ ծանր աղբիներուն նոր հարք մը ։ Ի՛նչ քաղաքին (Գաղղոյ) մօտերը Հանրիէ գտնուած աղբի մը ամենանաւար հաստիկն հասած էր . և որովհետեւ գեղեցիկ ու հարուստ ալ էր , ուղղներ միշտ սակաց չին ։ Բայց Հանրիէ գտնուած դժուարաճաճ աղբի մըն էր . զինքը ուղղներուն ամեն մէկին մէջմէկ թերուի կը գտնար . աս խիստ մեծ էր կըսէր , այն խիստ սղտիկ է , աս շատ վախ (զայնի) է , այն շատ դէր (սեւ) է , և ուրիշ ասոնց նման անհամար պատճառներ կը գտներ մերժելու ։ Ուղղները վերաւորուելով նոր ուղղելու յօժարութիւն ցըցուողներն ալ ետ կենալու համարեցին ։ Այսինքն որ , Հանրիէցի բոլոր մտքը չի մնաց , և շատ չանցաւ ինչզ՝ աղբի կարծեց , որ ալ կամայ կամայ մարդպետութե գեղեցիկները հագնելու սկիտ պարտուորի ։

Ասանկ շատ տարիներ անցեր էր , երբ որ իրիկան մը իր մէկ խեղցի հօրեղապը , որուն պատմեր էին Հանրիէցին հօքը , յանձն առաւ որ զանիկ կայ կարգէ ։ Հետը շատ մը սասի առաւ ու իր եղբորը աղկանը հետ մէկ տեղ Ղաղղոյ հետ մէկ կողմը գընաց , ու ձամբան անոր այս խրատը տուաւ ։

« Սիրելի եղբորդ իս . այս աշխարհի մէջ յաջողելու մեծ հնարքը պատահութիւնները (Քրաստ) չի փախցունելըն է ։ Ինչզ՝ սրջայի պատահութիւն հանգիցեցաւ նէ , դուն անոնց ամենն ալ փախուցիր . ասկայ մեծ վընաս մըն է , բայց ինչ շահ , եղածը եղաւ . հիմա աս ըսելըք աղէկ մտիկ ըրէ . . . քու հասակը աղբի մը խիտ գօթար էրիկ կը գտնայ . բայց մանկու մարդ (կենճ) որքեալներուն համար

անանկ չէ ։ Այս օրէն սկսեալով՝ սղգուն օրիորդ Հանրիէ գ չես , հապա Հանրիէ գ սիկին թ . . . Կան ։ Բու երկիդ որքու հետոյ միայն երեք ամիս ապրեր է , զորպէս մը եղած կ'ըլլայ , որ որսի ժամանակ ձիէն ինկեր մեռեր էր , ուրիշ զուակ չէ ձգեր . . . ։ Բայց հօրեղապըս . . . ։ Կուն ամեն բան ինձի ձգէ . ու հիմակ սկսիք քու հարսանեաց դարձելու ու քու երկանդքեղի տուած համարուելք երեստեսեդգնեք ։ Աս . թ . Տիկին , սա նշանուաքիդ մասին է . և ջանայ որ սուգի կերպարանը մը առնես ։

Սարսիլիս հանածին պէս , մանկու մարդ այրին մտած երաճ տեղը ասոր անոր ուշագրութիւնը արթնցուց . և քիստասարդները իրար անցան թ . ինչինը առնելու . շատերը առաջարկութիւն ըրին , վերջապէս մեջերսուն մէկը հաւնուեցաւ ։

Անուսնութեան դաշնագիրը շեղած , աղջկանը հօրեղապըրը վեսացուն մէկ գի կանչեց ու ըսաւ ։ — Սիրելի պարոն , մենք բեղ խաբեցինք ։ — Ի՛նչ , վախնամ չի կրցի սիկինին սերը ստանալ ։ — Զէ . բանը ասոր վրայ չէ ։ — Ուրեմն դուք անոր հարստութեամբ վրայ զիս խաբեցիք ։ — Ի՛նչ հակառակն . անիկայ թեղի ըսածես աւելի հարուստ է ։ — Ի՛նչ է ուրեմն ։ — Վախ , անմիտ կատակ (շարս) մը , որ անխորհրդաբար եղեր է . իմ եղբորս աղջիկը որ բեւարի չէ ։ — Ուրեմն Պ . թ . դեռ մը է ։ — Այդ չէ՛մ գիտեր , բայց իմ եղբորս աղջիկը կայ է ։ Այս խօսքերուն վրայ վեսացուն ըսաւ , որ այն լուրը իր խորհուրդին կատարմանը արգելք մը չըլլալէն զատ , աւելի կ'օգնէր ։ Այս վրայ երկու մանկամարդ զոքը իրար առին . հիմա կատարեալ մէջ իրենց հարսանեաց . ձանապարհօրդութիւնը կ'ընեն կոր ։

— Սօսիւ Կամարղին , որքանի մը աստեանէ ՚ի վեր իր ձեռքեան երկրը Սարսիլի մէջ վտանգաւոր հիւանդութեամբ պառկեր էր , հիմա առողջացեր ու Փարիզ եկեր է , ուր լոկ պատմական լրագիր մը հաստատուեալ միտք ունի Գաղղոյի (սիկիլեցիտե) առնուով ։ Այս լրագրին ամեն մէկ թիւը պիտի պարուսակէ՛ ամեն ազգաց մէջ եկող գաղտնի մեծ մարդոց մէկին վայրն ու կենդանագիրը (թատիկ) . այս կերպով այն լրագրաց բովանդակութիւնը մարդկային ընդհանուր ազգին պատմութիւնը եղած պիտի ըլլայ , իր մէջ ամենուած մեծամեծ մարդոց ձեռքը գրուած ։

— Այնպէս 13 ին չորեքշաբթի իրիկուն 11 շարագործ Կալիի իսլամ պէշ ըսուած թաղը ունի Կալիի աղային տունը կը կողպտեն հետեւեալ կերպով ։ Կալիեան մամը Եօթիին առանկները լեռան կողմէն պարտեղին դուռը բանալով ներս կը մտնեն ամենքն ալ զինեալ , և ձեռքերնին մէկ մէկ ճրագ տանը ամեն եղն ու մուտքը կը բռնեն ։ Մէջերնուն մէկ քանին տանը տիրոջը պատկած սեռեալը կ'երթան ու հրացանը գլխուն դնելով՝ կը պատուիրեն որ ձայն չի հանէ ։ Մէկ քանին ալ սպասաւորներուն սենեակը կը մտնեն , և անոնց մէկուն վրայ փոկ (խալիշ) մը անցունելով՝ կը ստիպեն որ ասոնց ձայն հանելու տանը մէջ գընաւուած ծանրաբար պարանքները իրենց յանձնէ ։ Այն միջոցին միւս ընկերը , որ քրիստոսաբար տղայ մըն է եղեր , սենեակէն դուրս կը ցաթիկէ և կը սկսի աղաղակ վերցունելու ։ Բայց խիջոյն չարագործներէն մէկ քանին վրաս կը յարձակին և իրենց ձեռքի դաշնակներովը (խամա) անոր գլուխն ու ձեռուրները կը վերաւորեն ։ Սակայն դարպիները տղուն աղաղակը իմանալով՝ օգնութե կը հասնին և տանը դուռը ձեռք կ'առնեն , որով գողերը կը պարտաւորին ձը

